

## Ա Վ Ճ Շ

Չեմեռուան մութ մի օրով՝ քովը գացի ես լիճին,  
Տըրտում էր այն եւ կատղած, մըունչելով կը փրփրար.  
Մեծ բարկութեամբ թուիս ժայռեր կը հարուածէր անդադար:  
Երբ զիս տեսաւ իրեն մօտ, գոչեց ձայնով մ'անձկագին.  
« Տըրտմութենէս մի սոսկար, ո՛վ զու անցորդ հողածին,  
Փոքր ըսփոփանց մը չ'ունիս բերած լընիս վըշտահար.  
Ըսէ՛ ո՞ւր է, ո՞հ արեգ, ո՞ւր դալարիք, ջինջ երկին,  
Մակուկավար զոյգերու երգերն ո՞ւր են սիրալար »:  
— Ո՛վ լիճ, ըսի, քու արգանդ, մի ընդունայն խըռովեր.  
Կը դառնան վեր անյապաղ, դալարն՝ արփին ու երգեր.  
Զըմեռն արդէն իսկ տեղի կու տայ գարնան սիրահոս:  
Սակայն, ըսէ՛, ոհ ինծի, ո՛վ մոռացկոտ զու լընակ,  
Ո՞ւր է բարէ, Լամառթին եւ ո՞ւր Դուրեան բաղցրերգակ.  
Արդեօք անոնց եւս մէյ մ'ալ վերադառնան պիտի հոս:

Սիս, 11 Ապրիլ 1906

(«Աւագույս Տեղականուց», 1912, թ. 21)

Գր. Մ. Թէւլանեան (Քրիստիթէւ)



## Ա Վ Յ Յ Յ Յ

Սա երգերուն ու սա լուր աղօթքներուն մէջ՝  
իմս, մայր կը մոլորի:  
Սա բոլոր աճումներուն մէջ ես կեանքին ու սիրոյ  
Խօսքերը կը լսեմ...  
Ամառ օրերու համբոյրին տակ ամէն ինչ՝ դէպի  
Սահմանուած վերջին կը վագէ, անմեղօրէն, իսկներով լի  
Յոյսերով լի, մայր...  
Ես ալ կը յուսամ, ես ալ կու գամ:  
Աստուծոյ մը մատներուն տակ քնար մը պարզ սրբանուէր՝  
Մեծ երգը կը յուզէ անսկիզը Օրէնքին...  
Բնութիւնը աղօթք մ'ունի աս ծաղիկներուն բերնով,  
Քու օրհնութիւնդ է մայր,  
Ժափիտ մը կայ սա աստղերուն դէմքին վրայ, ան քուկդ է մայր:  
Եւ սա այս անվերջ գաշնակումներուն մէջ ու աղօթքներուն՝  
Քու ձայնը է որ կը լսեմ, քու խօսքդ միայն:  
Դու ինձ կը խօսիս, ոհ, իմս սակայն կը կորսուի  
Կապոյտին մէջ, կ'անգայտանայ աղօթքս անոր անհունին մէջ...  
Դու զայն կը լսեմ, մայր:  
Ո՞հ, բոլոր անցնող զարուններու արկնարկները ուղղուած  
Արեւին ինչպէս լուծուեցան անդարձօրէն...  
Քու ակնարկներդ, մայր, իմ հոգիիս մէջ արմատացան  
Շաքիներով անթառամ:

Հրանտ Սեսնեան (Օտառաշնան)

«Ցոյս» (ձեռագիր) թերթ Մ. Թափ. Վարժարանի Աշակերտաց

Ապրիլ, 1921

## ԳՐԱԿԱՆ Էջեր - Գ. ՆՈՐՍԴՈՅՆ ՇՐՋԱՆ

### Վ Ա Ֆ Ա Ս Խ Ս Ո Ս Ա Կ Ց Ո Ւ Թ Ե Ւ Ն

Ճ Ճ Ճ

#### Ա. — ԾԻԾԱՂ

Ա.

Քընարահար ծառ մ'եմ կարմիր պըտուղով,  
Ես իմ վըրաս վայրահակ,  
Սիրալս լընակ ծառին տակ:  
Ու չեմ հասկընար թէ ինչու գողով  
Կ'օրօրուիմ երկար, կ'օրօրուիմ իսպաղ,  
Տալէն ջուրերուս թափիծ ու ծիծալ:  
Չըհասկըցայ թէ ինչու  
Տարմերու պէս երկնաչու,  
Այսկան ծիծալ ինձին կը թըռչէ:  
Իբրեւ թէ ես չըլլայի ակն հառաչի,  
Իբրեւ թէ ինձ տըրուած ըլլար հանապազ  
Նաւել աստղով եւ ալեակով հեղանազ:  
Չըհասկըցայ թէ ով տըւաւ  
Քաղցրահընչուն և անըսպառ այս ոսկին,  
Աղքատ մարդուն չըլթունքին  
Տըրտմաթաթաւ:

Բ.

Կը ծիծալիմ անագորյն ծիծալով,

Գայլ աշխարհին, խուլ կիներուն և մարդոց.

Ես հընոց՝

Սէրըս տալէն չարաժողով

Խուժանին հողմակոծ:

« Ուրքան ծիծալ պիտի ըսէր ու քըրքընէր

Անցորդն անտեղեակ,

Մէշ թըշուառ հոգեակ:

Իր ծիծալէն կը բոլընըն հեռուն լիճնը,

Ի՞նչ արեւ է որ կը ծագի ամէն ժամ

Ինքնակամ,

Մարդերուս վրայ և իբրուն դառնախորհուրդ:

Այն սիրով պիտի առնէր հոն յագուրդ,

Եւ ամէն գիրկ պիտի զեղուր պըտուղով

Շաղով դեռ զով:

Եւ աղջոկան սափորն աղուոր պիտի լեցուէր

Ճաճանչներուն քովն ի վեր՝

Ըլմայլագին ալիքին ջինջ արծաթով

Հոգեթով:

Կը ծիծալի, կը ծիծալի,

Իբրեւ տաւիլ բազմաղի»:

Գ.

Կը ծիծալիմ, այսպէս կ'անցնիմ ես կեանքէն,  
Ծիծալու հեծած, - ձի՛ խօլարձակ,

Դավինելուսակ:

Եւ մինչ երկնքն ու վիշտը զիս կ'ընդգոգէն՝

Ես շըռայլ

Անայլայլ,

Զեղի՛ հըպարտ և անհըլէր և ասպազէն,

Նըւելիրական այս հացէն

Կու տամ առատ, և անհաշիւ կը բաշխէմ

Արինահոս ծիծալ գըժիւէր...

Կը ծիծալիմ, ես զիս այսպէս դիտելէն,  
Ու կը կառչիմ օրերուն

Օրորուն

Աշարակին, ուր բաղեղներ ինձ հետ կ'ելլեն:

Եւ մինչ ինձի իբրոն անդամ կը դաւեն՝

Ես անոնց վիզին զարդ կու տամ ծիծալու, իբրեւ

Եւ անէծքի այս կատարին՝ [Ժապաւէն]:

Ուր յամը ու գու զանդակներ են կեանքն ու լարին,

Կը ծիծալիմ կը ծիծալիմ ու կու լամ,

Եւ ծիծալիս կայծով գժուխք մը կ'ըլլամ:

#### Բ. — ՏԵՍԻԼՔ

Ա.

Ծիրանածուփ վարագոյրի մ'ընդմէջէն,

Նըւաշխարհիս վըրայ բացուած կիսովին,

Կ'ընդնըշմարեմ շուքեր, դէմքեր որ կ'աշէն

Ծագերն անհուն, կարմելէն զիս հոգեւին:

Եւ կիսաստուէր մեռելապար մ'է համակ,

Կորագիծէր, նըրբուլորներ ու կոներ,

Լուսամարդէր յայրաս՝ քամակ առ քամակ,

Կոյսէր որոնց ծոցէն կ'իջնեն կոկոններ:

Ապա հանդէս մը դիւային կաքաւով,

Գինեփրփուր շուքեր, փողեր գալարուն,

Ասոնց վիզեւ տերեւաթափ մ'աշնահու

Եւ ներասոյդ երգացած էդն ու արուն:

Կը փակեմ ծալքին ողբերգական թաւիշին,

Ու մանրաշխարհ մ'ուրիշ ինծի կը ծագի.